



Մ Ի Օ Մ

ՈՒՅՆ ԵՐՈՐԻ ՏԱՐԻ
ԹԻՒ 4.

Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ԱՊՐԻԼ 30
1873.

ԱԶԳԱՅԻՆ, ԲԱՆՍԱՒԻՐՍԿԱՆ ԵՒ ԳՐԱԳԻՏԱԿԱՆ

Ո Ր Դ Ի Ք Ա Ս Տ ՈՒ Ծ Ո Յ

Խ Օ Ս Ք Ե Ր Կ Ր ՈՐ Գ (*)

«Տեսեք որդիքի սեր շնորհաց մեզ Հայր • զի որդիք Աստուծոյ կոչեցաւք և մէք • վասն այսորիկ աշխարհ, ոչ ճանաչել զմեզ քանզի ոչ ծանեալ զնա • Արդե՞ք • այժմ որդիք Աստուծոյ եմք • և շեւ եւս է յայտ՝ եթէ զինչ լինելոց իցեմք • դիտեմք՝ զի յորժամ նա յայտնեցի՝ նման նմա լինելոց եմք • զի տեսանելոց եմք զնա որպէս և էն • Եւ ամենայն որ ունի զայս յոյս յանձին՝ որքէ զանձն իւր՝ որպէս և նայն սուրբ է ու • Ա • Գ • Է • Գ • 1-3 :

«Այժմ որդիք Աստուծոյ եմք • կ'ասէ առաքեալն, այսինքն այժմ մեք էապէս այն եմք, ինչ որ պարտաւոր եմք լինիլ • Թէ՛ երկրիս լիցայ և թէ՛ յերկինս մեք կարող եմք միայն որդիք

Աստուծոյ լինիլ և ոչ այլ ինչ, որ առ առաւել իցէ քան զորդիս Աստուծոյ • Իբրև որդիք Աստուծոյ մեք կը կրեմք արդէն մեր յաւիտենական որդեւորութեան պատահականներն ու զգացումն • և մեր կեանքն, իւր սիրզ

(*) Շարունակութիւնն • տես թիւ 5 :

բունքներով և հանուր ուղղութեամբ, արդէն կեանք է երկնային :

Սահայն, եղբայրք իմ, եթէ մեր ճակատագիրն բացարձակապէս կրնաքուած աւարտուած լինէր մեր նկարագրած բարոյական վիճակին համեմատ, երկու առարկութիւնք անշուշտ մեր առջեւն պիտի ելնէին, զորս կը նախատեսէք դուք արդէն առանց դժուարութեան : Առաջինն, որ սոյնպիսի փրկութեան մէջ բաւականին երջանկութիւն պիտի չը լինէր. վասն զի պիտի չը լինէր նաեւ բաւականին սրբութիւն. ըստ սրում մեր գիտեմք արդէն, որ երջանկութիւնն սրբութեան չափով է. երջանկութիւնն ոչ այլ ինչ է, եթէ ոչ սրբութիւն : Այլ ինչ որ կը պակսի սրբութեան, այն է հնազանդութեան և սիրոյ, նոյնն կը պակասի նաեւ երջանկութեան, նոյնն կը նուազի նաեւ փրկութեան : Այս կը խոստովանիմ կանխաւ, սր փրկութիւնն մեզմէն արտաքոյ է, մեր բարոյական վերանորոգութենէն առաջ, անկախ մեր գործքերէն, և ամենեւին չափոյ և աստիճանի տակ չամփոփիր : Կարգ կամ փրկուած է կամ ոչ : Ապ, նա միայն, ով որ զինքըն կը ձանաչէ փրկեալ, փրկեալ չը նորհօք, փրկեալ վերստին 'ի մեզս չը դառնալու պայմանաւ, իսկապէս այնպիսին միայն կարօտութիւն կրողայ կատարելագործութեան, որ է ճարաւ կամ փառք երջանկութեան : Այլ որովհետեւ, որչափ կը ջանայ, կը յառաջագիմէ, այնչափ եւս իւր նը պատակէն հեռի կը տեսնէ զինքն, և մի կողմէն արտաքին պարագաներն ու մարմնոյ կապերն, և միւս կողմէն կենաց փշտերն ու բնական յօժարութեանց մաքառումներն գերբնական յօժարութեանց հետ, միշտ մթութեան և անմարդութեան ստուերներ

կը ձգեն նորա հոգւոյն վերայ և երբ կը տեսնէ թէ ապագայի բան մի պիտի չը յաւելու ներկային վերայ, սկամայ կամօք կ'ըստիպուի հարցնել ինքնին, — Այս է արդեօք երկնքն, այս է արդեօք փրկութիւնն, այս է արդեօք Աստուծոյ որդւոյ բաժինն :

Սոյն կէտն կ'առաջնորդէ մեզ ահա գէպ 'ի երկրորդ առարկութիւնն :

Կարգն, որչափ ժամանակ որ մարդ է, ինչպէս որ պիտի լինի յաւիտեան, միշտ պիտի կարօտի ապագայի և միշտ պիտի ապրի յուսով : Հարժումն, յառաջագիմութիւնն յատուկ և եական սեպհականութիւնք են մարդկային բնութեան. և բոլոր արարչութեան մէջ ամենայն արարած կը համարտասխանէ սոյն կարօտութեան և պիտոյից : Փիղքական կամ բնական աշխարհն անսպառելի կ'երեւի, ոչ նուազ անտղատելի կ'երեւի նաեւ բարոյական աշխարհն : Կարող են մարդիկ միշտ յառաջել, աւելի լաւ ձանաչել, աւելի լաւ գործել, աւելի լաւ սիրել : Այս մասին պէտք է Աստուած ապաւինիլ և նովաւ պարծիլ, որ կը հոգայ միշտ մեր գործունէութեան համար եւ կ'ընդարձակէ մեր էութեան կարողութիւնն անդրբան զսահման մտաց մերոց և բանից : Արդ՝ բանի որ յառաջելու և կատարելագործուելու այսպիսի մեծ ապարէզ կայ մեր առջեւ, մեր հոգւոյ գործունէութեան թռիչներն կը տը կարացնեմք, եթէ բացարձակ իմաստով առնումք առաքելոյն սոյն խօսքն. « Այժմ որդիք Աստուծոյ եմք 7 :

Ապէս զի բացարձակ իմաստիւ չը նկատենք, առաքեալն իսկոյն կը յաւելու, մեր նոր ինդիր յարուցանելու և գանգատելու առաջն առնող համար, հետեւալ խօսքն. « Այլ չեւ ևս է յայտ' թէ զինչ լինելոց իցեմք որով և նոր ու

որիչ ձեռն կրտայ Ս. Պողոտի սոյն խօսքին . « Զուստով եմք փրկեալք ոչ այն է՝ մեք ունիմք արդէն կատարեալ վաստահաւ թիւն բայց ոչ կատարեալ վայելու մն երջանկու թեան : Աւրեմն քանի մի կէտեր կան , որ բացատրու թեան եւ յայտնու թեան կարօտ են : Աստուծոյ սրբին ունի մի ապագայ , ե ինչպէս կարող է ունենալ կենդանի ուրախութիւն եւ ճշմարիտ սէր , առանց նախատեսելու սոյն ապագայն : Այլկիրն , որ բնական մարդոյ պիտոյ բներն չը լցուցանէր , առաւել եւս չը դսհացնէր վերանորոշեալ մարշոյ պիտոյ բներն : Բայց որն է արդեօք մարդոյ ապագայն :

Յովհաննէս աւարեալն կ'տես . « Վիտեմք , զի յորժամ նա յայտնեսցի՝ նման նմա լինելոյ եմք . զի տեսանելոյ եմք զնա , որպէս եւ էն » : Ահա ձեր ապագայն — Լինիլ նման Ալտուծոյ : Ահա՛ սոյն ապագայի ժամանակն ու թուականն — Յորժամ նա յայտնեսցի : Ահա՛ սոյն ապագայի գրաւականն — Տեսանելոյ եմք զնա , որպէս եւ էն : Չը բաժանեմք ուրեմն սոյն գաղափարներն իրարմէ :

Պանալ նմանիլ Աստուծոյ , վերջապէս հաստատել ՚ի մեզ նորա պատկերն , ահա՛ բովանդակ առարկայ եւ նպատակ Աւետարանի , ահա՛ գործ փրկութեան , եւ սոյն գործն կ'ըսկսի նոյն վայրկենէն , երբ Աստուծոյ որդի տիրութան կը տրուի մեզ : Աստուծոյ որդին կը նմանի Աստուծոյ , եւ կը նըմանի ապագայի համար նշանակուած պայմանաւ , այն է՝ տեսանել զնա որպէս եւ էն : Այս ամենակարեւոր միջոցն գործ գրուած է նոր արարածի վերածնելութեան համար : Աստուած զինքն յայտնեց մարդկան , որպէս եւ էն , եւ յայտնեց այնպէս գէ՛մ յանդիման , այնպէս լրիւ եւ կատարեալ , որ այս մասին կարող չեմք

ասել բնաւ , թէ յայտնելու նոր բան մտացած է ապագայի համար :

Խօսքս այն յայտնութեան վերայ չէ , որ յայտնուած է Աստուած աբարչագործութեամբ եւ հեթանոսներն անգամ գիտեն . « Վիտու թիւնն Աստուծոյ յայտնի է ՚ի նոսա , այսինքն ՚ի հեթանոսս : Բանպի Աստուած իսկ յայտնեաց նոցա : Օ ի աներեւոյթք նորա ՚ի սկզբանէ աշխարհի սրտածովքս իմացեալ տեսանին , այսինքն է մշտնջենսւորութիւն եւ զուրութիւն եւ աստուածու թիւն նորա » : Զոով . Ա . 19-20 : Թէպէտ եւ աններելի են հեթանոսներն , որ չը ճանաչեցին զ'Աստուած իւր արարչութե՛ գործքերով . սակայն կարող եմք ասել միանգամայն , որ նոցա մեղաւոր վիճակն կը խաւարեցնէր նոցա համար արարչութեան պարզ հայելին , որով եւ անընդունակ կը լինէին , ինչպէս որ կը լինիմք նաեւ մեք , գտնել եւ տեսնել զ'Աստուած իւր գործոց մէջ այնպէս , ինչպէս որ է , եւ որ մեր գրտնուած վիճակին նայելով տիեզերքն , բոլոր իւր հրաշալիքներով կարող չե՛ բովանդակապէս յայտնել եւ ցուցանել մեզ զ'Աստուած : Աւրեմն մեզ համար աններելին ոչ թէ չը տեսնելն է , այլ մեր անձն այնպիսի վիճակի մէջ դնելն , որով անհնարին է տեսնել : Բայց զիարդ եւ իցէ , Աստուած իւր արարչութեան գործքերով զինքն չը յայտնէր մեղաւոր մարդոյն այնպէս , ինչպէս սր է , եւ ինչպէս որ կամի լինել նորա համար : Աստուած կ'երեւի որպէս պահպանող մեր երկրաւոր գոյութեան , բայց անգրքան զ'արարիչն եւ զ'Նախախնամողն կայ տակաւին բող մի , վարագոյր մի , որ կը բողբ մեզմէն նորա միւս կատարելութիւնքն : Ի՞նչ կայ արդեօք ՚ի յետուստ վարագործին . դատաւոր թէ

հայր : Սէր ներքին կարօտութիւն մի
ուներք այս բանն իմանալու , և բնու-
թիւնն չքարտուեր մեզ զայն :

Խօսքս այն յայտնութեան վերայ
չէ նմանապէս , թէ յայտնուած է Մ.ս.
տուած Սոխիսի ժողովրդին այնպէս ,
ինչպէս որ է : Եթէ ասեմք , որ Մ.ս.
տուած այնպէս է , ինչպէս որ կը խօ-
սի կայծականց ու ամպոց մէջէն եւ
չերան բարձրութենէն , ուր ամենայն
ինչ այնպիսի սոսկալի երեւոյթ ունէր ,
որ Սոխէս իսկ կ'աղտոզակէր . «Օտր
հուրեալ եմ և դողամ » . եթէ ասեմք ,
որ այնպէս է Մատուած , անհնար է
ըմբռնել թէ ինչպէս կարող է սոյն
Մատուծոյ տեսութիւնն առ ինքն տա-
նել որդիներն , և ինչպէս կարելի է նը-
մանիչ նմա , և կամ ինչպէս կարելի է
որ այսու նմանութեամբ կատարուի
մեր վերածննդութիւնն : Անաչառ ար-
դարութիւնն արժան է Մատուծոյ և
մեզ ներուած չէ բնու ենթացրու-
թեամբ փոխ տալ նմա այնպիսի մի
կատարելութիւն , որով անարգուի
նորա արդարութիւնն : Իայց ինչպէս
կարող է յարմարիլ մեզ սոյն օրինակ
մի արդարութիւն . ինչպէս կարող է
սոյն արդարութիւնն մէն միայնակ լը-
ցուցանել մեր վախճանն , և թէ չս-
կըսենք գործադրել զայն առ մեզ : Իայց
և թէ լրիւ գործադրուի սոյն սոսկալի
արդարութիւնն , իսպառ կ'ոչնչացնէ
զմեզ :

Ուրեմն , եղբարք իմ , խօսքս ոչ
այն յայտնութեան վերայ է , որ յայտ-
նեցաւ Մատուած արարչապործութիւն ,
և ոչ այն յայտնութեան վերայ , որով
յայտնեցաւ Սոխիսին , այլ այն յայտ-
նութեան վերայ , որ յայտնեցաւ Մ.ս.
տուած Յիսուսի , և յայտնեցաւ
այնպէս , ինչպէս որ է : Այնպէս , ինչ-
պէս որ է , այսինքն՝ նա է ԱՆԱՉԱՌ-
ԳԱՏԱՒՈՐ և ՈՂՈՐՄՈՒՅ ՓՐԿԻԶ : Ոչ

միայն այնպէս , ինչպէս որ է , այլ եւ
այնպէս , ինչպէս որ պարտի ներկայա-
նալ մեզ իբրեւ օրինակ : Վասն զի
ի՞նչ օգուտ կը լինի մեզ ուսանիլ նորա
արդարութիւնն , եթէ չուսանիմք նօ-
րա սերն : Այնպէս , ինչպէս որ պարտ
էր լինիլ , օրպէս զի կարող լինէինք
տեսնել զինքն և տեսնելով զմայիլ :
Վասն զի , եթէ չը մարդանար , կա-
րող էինք արդեօք տեսնել զնա 'ի մօ-
տուստ , Մատուծոյ օրինակներն պատ-
շաճեցնել մարդկային վիճակին և զմեզ
համոզել անհերքելի փաստիւ , որ կա-
տարելապործութիւնն մեր նպատակն
է , և թէ մեր բնութիւնն և թէ մեր
վիճակն կ'անկապին իրենց մէջ ամե-
նայն տարեքք և պայմանք սուրբ կե-
նոց : Ար համարձակիմ տեսլ , որ մեք
տեսանք զՄատուած , ինչպէս պիտի
լինէր , ինչ որ պիտի առնէր , եթէ
մարդ լինէր Մատուած : Այսպէս է
գաղտնիքն , այսպէս է արդիւնուոր
չնորհքն խորհրդուոր մարդեղութեան
Տեսուն մերոյ Յիսուսի Քրիստոսի :

«Նման նմա լինելոց եմք . զի աւե-
սանելոց եմք զնա , օրպէս և էն » : Եւ
թէ ասեմք , որ միայն պարզ տեսու-
թիւնն կարող է զմեզ նման նմա առ-
նել և հաղորդել մեզ նորա յատկու-
թիւնքն ու բնութիւնն , առաջին ահ
նարկութեամբ կը համարուի այս բռ-
լրովին միատրեական գաղափար եւ
ցնորք երեւակայութեան : Իայց հարկ
է իմանալ , որ ընդդիմադիր նախապա-
շարումն յառաջ կը գայ միոյն խորին
տգիտութենէ , այսինքն մարդկային
բնութեան օրէնքներն և ճշմարտու-
թեան հզօր զօրութիւնը չը ճանաչե-
լին : Այս նկատմամբ եթէ սակաւ
ինչ խորհրդածեմք , Առաքելոյն ահ
նարկած խնաստին կը մօտենամք : Այն
փոփոցեք ձեր աչաց առջեւ այն ամեն
գծերն կամ յատկանիչներն , զորս յա-

ջորդարար ներկայացուցինք ձեզ :
 Պատկերացուցէք ձեր առջեւ կատա-
 րեալ սրբութիւնն , որ առաջին ան-
 գամ երևեցաւ մարդկութեան , նոյն
 խոյ մարդկութեան կերպարանաւ ,
 սրբութիւնն , պատշաճաւ որն կենաց
 ամեն գիտաւոր յարաբերութեանց ,
 սրբութիւնն , որ կը մերժէ ինչ որ
 ստակումն կը պատճառէ , կը մտաւ
 կարտէ ինչ որ սէրն կը սրահանջէ .
 պատկերացուցէք ձեզ սրբութիւնն
 երջանկութեան գծերով եւ տես-
 քով , որ կը ջնջէ , իրրեւ յետք , բա-
 րեքաստութեան միւս բոլոր երեւոյթ-
 ներն եւ շինքն միայն կը վախճանակէ նո-
 յս անդ անուամբ գերագոյն եւ ճշմա-
 րիտ երջանկութեան : Այն հոգին , որ
 հաւատարապէս կարօտութիւն կը դ-
 րոյ սրբութեան եւ երջանկութեան ,
 երբ տեսնէ երկրպետն այսպէս միա-
 ցած , ի՞նչ կը կարծէք դուք , մի՞թէ
 անօգնւտ կը լինի նորա համար սոյն
 միացեալ պատկերի տեսութիւնն , եւ
 մի թէ չի փոփոպիր իրեն սեպհակաւ
 նել սոյն կրկնակի գանձն : Սրբութիւ-
 նն , երբ կաղապտուած է ամեն զար-
 հուրեցուցիչ գծերէ , եւ զարգարուած
 է ամեն վտահեցուցիչ զարգերով ,
 երբ կը պատկերանայ գեղեցիկ՝ իւր
 յատուկ գեղեցկութեամբ եւ գեղեցիկ՝
 իւր խոստումներով , սրբութիւնն եղ-
 բարք , անշուշտ պէտք է ունենայ իւր
 հզօր հրապուրանքն , եւ կամ , աւելի
 լաւ է ասել , պէտք է գանձէ եւ գործադ-
 րէ այն ամենայն , որով առաջին ան-
 գամ զարգարեցաւ ՚ի զարդ լուսեղէն
 Հոգին , որ ՚ի սրբութիւն կոչուած է ,
 պէտք է որ սրբութիւնն միայն ճա-
 նաչէ ճշմարիտ բարիք , միակ առար-
 կայ եւ միակ գերագոյն վախճան : Հո-
 գին պարտի սրբութեան հետ միանալ
 սիրով , ինչպէս աչքն լուսոյ հետ , ինչ-
 պէս բովանդակ մարդն՝ կենաց հետ :

Հոգին պարտի ոչ միայն նկատել եւ
 տեսնել սրբութիւնն , այլ եւ բոտ չա-
 փու նկատողու խեանն՝ նաեւ իւրացու-
 ցանել , նովաւ թափանցիլ եւ իւր յա-
 տուկ էութեան անդ փոխանակել սոյն
 անտուածային էութիւնն , սոյն աստ-
 ուածեղէն սրբութիւնն : Սրբութեան
 տեսութիւնն միայն բաւական է հոգ-
 ւոյ համար , վասն զի միացումն արդէն
 աւաճուց կայ գիտաւորութեան մէջ .
 կամքն արդէն սուրբ է , նա այնպէս
 կը ձգտի եւ կը փափապի սրբութեան ,
 ինչպէս կաւրճքն կը փափապի օդոյ եւ
 եւ տուրեւաւութեան շնչոյ : Աւտք է
 է հոգւոյն ճանաչել միայն ինչ որ կը
 սիրէ եւ տանն ոյս է պատճառն , որ
 միայն տեսութեամբ նոր կերպարանք
 կ'տանու , կը նորոգի եւ կը վերափոխի :
 Վասն զի , նայիլ կը նշանակէ աստ-
 նալ , իսկ տեսանել կը նշանակէ կեալ ,
 ասորիլ :

Երբ որովհետեւ ճշմարիտ է թէ .
 « Սր ետեսն զՅիսուս ետես զՀայրն :
 (Յովն . ԺԳ . 9 . ճշմարիտ է նոյնպէս
 թէ . « Ամենայն որ տեսանիցէ զՊրդի
 է հաւատալոյ ՚ի նա , ընկալցի զկեան-
 սըն յաւիտենականս » . (Յովն . 2 . 40 .
 այսինքն լիցի նման Աստուծոյ , որ է
 ունենալ կեանք եւ կեանք յաւիտենա-
 կան : Յիսուսիւ տեսանել զԱստուած
 եւ հաւատալ , այս տեսութիւնն է ա-
 հա՛ որ կը վերանորոգէ երկրիս վերայ
 Աստուծոյ սրբւոյ շնչեալ ցեղն ու սե-
 բունդն : Բայց , եթէ Աստուած եւ
 բեւեցաւ Յիսուսիւ Վրիստոսիւ այն-
 պէս որպէս եւ է , ի՞նչ կը մնայ ուրե-
 մնն ապագայի համար , ի՞նչ է , զոր կը
 պահպանէ մեզ համար հանդերձեալ
 աշխարհն եւ ի՞նչ կը նշանակեն առաքե-
 լոյն սոյն խօսքերն . « Յորժամ նա յայտ-
 նեացի , նման նմա լինելոյ եմք , զի
 տեսանելոյ եմք զնա՝ որպէս եւ էն » :
 Մի՞թէ յայտնուած չէ՞ նա արդէն ,

և միթէ կարողացած չեմք տեսնել ըզնա, որպէս և է :

Աղբարք իմ, առարկան չէր ուրեմն, որ կը պահէր, այլ տեսութիւնն : Հիւանդոտ կամ մշուշապատ աչքն պիտի չը կարողանար լաւ տեսնել : Գոհութիւն Ըստուծոյ, սոյն աչքն կարողացաւ տեսնել և իւր տեսութեամբ հագորդել հոգւոյն միտէ պատում ուրախութիւն և անմահ տարերք նոր կենաց : Ընդ մոզսի խոջնդոտներ եւ սրջափ առարկայք կան մեր տեսութեան և իւր առարկային մէջ, և սրբան առիթներ կան, որք կը միանան, որ արգելուն զմեզ տեսնել միանգամայն, շարունակ եւ որոշակի զՅիսուս համանգամայն, այսինքն զՆստուած բովանդակ : Որքան առիթներ կան, որք կը միանան եւ կ'արգելուն զմեզ լիովին նմանիլ նմա, վասն զի ճշմարիտ նմանութիւնն կա խումն ունի կատարեալ տեսութեանէ :

Այն, աստուածային գթութիւնն այնպէս տնօրինեց, որ Նստուծոյ որգին կարող լինի վայելել իւր շօր տեսութիւնն ամենայն լուութեամբ, և թողց միայն մի բան, այն է թողեց զմարդն կապեալ մարմնոյ կապերով և կենաց հոգսերով : Տեսանել զՆստուած յամենայն ժամ, առանց ցնորման, առանց ամպոց մթապնութեան, տեսանել տեսական ջինջ տեսութեամբ, երբէք տրուած չէ Նստուծոյ որգւոյն կրկրիս վերայ սոյն բաժինն շնորհաց : Այն մարդիկն իսկ, որ մոռնալով իւր բեանց մահկանացու վիճակն, կամեցած են մտօք թափանցել ՚ի յետին խորս խորութեանցն Նստուծոյ, նորա ամենէն աւելի լաւ ցուցած են թէ սրջափ սահմանափակ է մեր կարողութիւնն : Արդա խորհրդական յափըզպակութիւնքն այնքան չեն օգնած նուցյս, ինչպէս և չօգնէր խոնարհ հա-

ւատացելոյն իւր խոնարհ տեսութիւնն ու նայուածքն : Պօղոս առարեալն իրիստ լաւ բացատրած է սոյն կէտքն ասելով. « Այ՛ս իմ կը տեսնեմք շիտթ և իրբեւ հայելւոյ միջոցաւ և թէ կը ճանտչեմք միայն. « մասն առ մասն ու Նովանդակ տեսութիւնն, շարունակ տեսութիւնն զրացուած է մեզ. և կ'սրի իրաւամբ, զՆստուած և զստուածայինն տեսնելու համար՝ ևս արդէն ասացի, որ երկու խոջնդոտներ մեր և Նստուծոյ մէջ կը մլաւենն, և, այսպէս ասեմք, կ'արգելուն կը խորտակեն մեր տեսութիւնն : Այս երկու խոջնդոտներն են — մարմինն և, կեանքն :

Մարմինն, այսինքն այն ամենայն ինչ որ կայ մարդոյ մէջ և ինչ որ կը մնայ նոյն իսկ Նստուծոյ որգւոյ մէջ, ինչպիսի են զուտ մարդկային յօժարութիւնքն և մանաւանդ այնպիսիքն, որք կը վերաբերին հակատամուտութեանց ՚ի մեղս : Այր սոյն տարերքն կը բարձրանան մեր աչաց առջեւ իւրեւ գոլորչի անմարուր, իսկոյն կը դադարիմք մեք զՆստուած տեսնել : Նստուծոյ պատկերն կը նուազի, կը տըկորանայ, կը շիտթի, կը ջնջուի, կ'անհետի մեր առջեւէն : Մեք կը տեսնեմք զայն միայն հորիզնի վերայ անկերպարան, տխուր և թերեւս բուպանայից, կոզպտուած ամեն գեղեցկութեան, որ զմեզ կը հրապուրէր զիեքն սիրելու, կոզպտուած ամեն գորովանքէ, որ զմեզ կը միացընէր և տակաւ առ տակաւ զմեզ կը համակերպէր նորա հետ : Կարող եմք նաեւ ասել, որ սոյն թանձր գոլորչիներու յարտուել ազդեցութեամբ, աստուածային պատկերն, շատ կամ սակաւ, կը փոփոխի, կ'այլայլի և երբէք չ'երեւիր մեզ իւր կատարեալ յատակութեամբ : Այնպէս որ կամ

մեր աշխարհային երեւակոցութեան
Մատուցմէն և կամ հին օրինաց Մա-
տուցմէն միշտ շիտի՞մ սրտակեր մի կը
գոյանայ և կ'աշխարհագրէ, կ'աշխարհիսէ
Մեծաարանաւ յայտնուած և քա-
րազուած ճշմարիտ Մատուցոյ իսկու-
կան և կրատարեալ սրտակերն :

(Շարունկոյն)



ՄԵՐ Եկեղեցական երգեցողու-
թիւնն, կամ, աւելի պարզ ասել, մեր
քրիստոնէական աստուածագաշտու-
թեան նուագաւոր սղօթքն ու փսառ-
բանութիւնն օր աւուր խանդարուե-
լու վերայ է : Սոյն ազեապի ազաւա-
ղութեան պատճառն մի կողմէն Ազ-
գային եկեղեցական Վարչութեան ան-
հոգութիւնն է և միւս կողմէն, երա-
ժշտական տգիտութեան հեռ, կամա-
հաճ ոմանց անձնագոտտան յանգրդ-
նութիւնն, որք իւրեանց ձայնի, մերթ-
լալական և մերթ զքօսական գեղգե-
ղանքներուն ապաւինելով, քան թէ
երաժշտական ուսման կանոնայ եւ
նախնական երգեցման եղանակին, կ'աշ-
խարհէն, կը քաշքշէն, կը խեղսթիւրեն
եւ կ'անշքացնեն մեր ժամակարգու-
թեան պարզ ու վսեմ երգերն, սրտա-
խօս ու սրտագրաւ նուագներն և ըն-
տիր ընտիր շարականներն, ստեղծներն
ու մեղեգիներն, որով եւ մեր աստ-
ուածագաշտութեան սրբափայլն առա-
ւել փայնասունի և զքօսափայլի խառ-
նաշիտի տեսարան կը դարձնեն, քան
թէ տուն աղօթից եւ տեղի մտախոհ
եւ ջերմեռանդն երկրպագութեան :
Կարի մեծ վիշտ է սոյն ազաւաղումն
երկիւղած սրտերու և եկեղեցոց ի-
րական փսառայ նախանձախնդիր ոգի

ներու համար, բայց խիստ սակաւա-
թիւ և համարեալ թէ մատնանիչ առ-
նելու չափ հազուագիււա են այն ան-
ձինքն, որք գործնական կերպիւ կը ջա-
նան առաջն առնուլ սոյն փնտասկար
խառնաշիտութեան : Այս հազուա-
գիււա անձանց առաջինն կը համարուի
իրաւամբ Պ. Եղիա Տնտեսեան, որ
դանտղան հասուն յօգուածներով, բա-
նի մի տարիներէ ՚ի վեր, սոյն խնդիրն
լրագրաց մէջ յուզելէն զկնի՛ պատր և ս-
խար եկեղ, ԵՅԱԿԱՆ ԵՐԳԵՑՄՈՒՆՔ
վերնագրով յայտարարութիւնն կը հը-
րատարակէ պատուական Մատիսի 1368
և 1379 թիւերուն մէջ, յորմէ և մեր
առնելով ուրախութեամբ կը հաղոր-
գեմք մեր ընթերցողաց, ցուելով ընդ-
նմին, որ հեռաւորութեան ա : թիւ-
անկարող ենք, իւր նոր աշխատասի-
րութիւնն, տարագրութենէն առաջ,
տեսնել, դիտել և անկեղծարար մեր
դիտողութիւնքն անձամբ իրեն հա-
ղորդել :

ԵԿԵՂ, ԵՅԱԿԱՆ ԵՐԳԵՑՄՈՒՆՔ

Մեր ազգային եկեղեցական երգոց
ներկայ անկերպարան վիճակին վրայ
քանիցս անգամ հրապարակաւ խօս-
ուած ըլլալով, ներկայ յօդուածիս նը-
պատակն այս մասին մանրամասն տե-
ղեկութիւններ հրատարակել չէ, այլ
գործնական արգիւնք մը ներկայացնել
ընթերցողաց, և անոր վրայ քանի մը
տեղեկութիւն հրատարակել :

Մեր եկեղեցական երգոց ներկայ
վիճակին մէջ, անոնց ճիշդ եղանակնե-
րը գտնել և ՚ի գիր առնուլն որչափ
ալ անհնարութեան մօտ դժուարու-
թիւն մ'է, սակայն բաղմօրեայ փոր-
ձերով ու հետախուզութեամբ հա-
ւաքած մեր տեղեկութիւններն հա-
մարձակութիւն տուին մեզ՝ որ Շարու-